

Ա Ս Լ Է Ը

# ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏԻԺ...



“Արքաթէլէմունիւն”

ՄԱՍԻՆԱԿԱՐ

Թ Ի Ւ Ց



Կ. Պ Ո Լ Ի Ս

Տպագր. ԿԵՐԵՎԱՐԵՐԻ

Գ Թ Գ Գ

894, 35

6-19

19 NOV 2010

894.35  
Un - 1e3

## ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏԻԺ...

Ա.

Ժողովուրդը կը սպասէ Սուլթան Պայտիափիտի հրա-  
պարագին վրայ : Երիտասարդ, ծեր, տղայ ու աղջիկ,  
կին ու այր, աղքատ ու ունեւոր խոնուած կը սպաս ն:  
Եւ ամրոխը կը չնչ . բռու է, բայց կը մոլտայ, թաւ,  
լայն մուտոցով մը : Զիւնախտոն մրրիկը սահճարձակ  
թափով մը ճերմակ կը թքնէ ամրոխին վրայ :

Եւ ամրոխը, մուալ ու խոժոռ, վիթխարօրէն կը  
ծփայ, լայնօրէն կը տարուքերուի և հսկայօրէն կը հեւայ,  
խոռւ կը չնչայ : Կ'սպասէ մն...

Երկու ժամէն աւելի է ...

— Ի՞նչ եղան, ինչո՞ւ ուշացան :

— Աւը որ է կուգան :

— Այս ի՞նչ սոսկալի մրրիկէ . երկինքը ինչու կատ-  
ղեր է, ժամանակը դասաւ :

— Է՞ն, ոչի՞նչ . այդ աւելի աղէկ է ... աւելի լաւ,  
թող մանշայ, թո՞ղ սպայթելու չափ փչէ :

— Ինչո՞ւ :

— Ինչո՞ւ . . . չը', չը', ինչո՞ւ :

Զիսուեցաւ : Ասամիները պինդ պինդ սեղմեց : Խօ-  
սակիցը նայեցաւ, հասկցաւ և ինչ որ բան մրմռաց  
քթին տակէն ու թափահարեց ազտատ մօրուքը . . . լոեց . . .

Մնցան բոպէներ, երկա՞ր, մաշո՞ղ բոպէներ :

\* \*

\* 2 \*

— Եկա՞ն, եկա՞ն . . .

Փողերու ու թմբուկներու որոտը մէկ անգամէն ցնցեց մթնոլորտը, ելեքտրականացուց զայն։ Թմբուկի թաւ սրոտը կը թրթռացնէր մարդոց լերթն ու թօքը։

Ամբոխը խոյացաւ. ձիչ, աղաղակ, գոռում գոշում, հայհոյանք. անէծք, ինող, ելլող, ցեխեղու մէջ թաւալող, իրարանցում ու խուճապ . . .

— Դէպի գո՛ւոը, դէպի թարպասը։

— Դուռնէն պիտի անցնին . . . մեծ դուռնէն։

Ամբոխը մակլնթացաւ, հոսեցաւ, դիզուեցաւ, ուռեցաւ, լունացաւ ու անցքին երկու կողմը պատճեշցաւ։

Նուագը կ'որոտայ . . . սուլինները կը փայլին . . .

— Ճանապարհ . . . ճանապարհ . . .

— Ճանապարհ, ձգեցէ՛ք անցնին . . .

— Ե՛տ, Ե՛տ, կը ինսդրեմ, Ե՛տ քաշուեցէ՛ք, ետ . . .

— Դուք խոսք չէ՞ք հասկար, ի՞նչ է, բացուեցէ՛ք։

Ամբոխը կը մոնէէ, կ'ալեծուփի, կը վրափի և նեղ անցքէն հաղիւ կ'անցնին փողհարները և մէկ յիմնեակ զօրք։

— Կեցէ՛ք, լսուեցաւ խուպոտ ձայն մը. սուրը պատ ցոլաց կայծակնաձեւ։ Զինուորներն ու փողհարները արձանացան։ Նուագը կ'որոտար, անվերջ կ'որոտար և զոյգ զոյգ կ'անցնին երխասարդներ, մասաղ կեանքեր, ձեռք ձեռքի բռնած, մէյմէկ կապոց մէջքերնուն կապած։ Ամբոխը յուզուած է. ամբոխը զսպուած կը մոընչէ՛ք. փողերը կը հաշին, թմբուկները կ'որոտան և մասաղ կեանքեր զոյգ զոյգ, ձեռք ձեռքի կ'անցնին, անվերջ կ'անցնին։

— Զաւա՛կս . . . զաւա՛կս։

Սրտին կորիզն էր որ պլոկուեցաւ, պատոց ու դուրս թռաւ արիւնաշղաղ։

— Զաւա՛կս, ա՛խ զաւա՛կս, թողէ՛ք, թողէ՛ք։



57653-66

\* 3 \*

Թրքուհի մըն էր. երեսը բաց, մազերը ցիր ու ցան, մոռցեր էր ամօթ ու նամէկրամ. յուսահատ կը ճեղքէր ամբոխը, կը հրէր, կը ճանկրտէր։

— Զաւա՛կս . . .

Եւ զաւակը բարձրահասակ ու վայելակաղմ արցունք կը ժպտէր, ու անցաւ։

— Սնցաւ, գնաց . . . թողէ՛ք . . . զիս ալ մեսցուցէ՛ք . . . ի՞նչ ընէմ . . . ի՞նչո՞ւ ասլրիմ . . .

— Հանդիսա հանըմ, հանդիսա, Ասսուած ողորմած է, շուտով ետ կը դառնայ, մի յուսահատիր . . .

— Ետ կը դառնայ . . . ո՞վ ըստ, ո՞վ. սուտ է սուտ. հնո գացողը ալ ետ չպիտի դառնայ . . . իմացէ՛ք աս, ալ չպիտի գան . . .

— Մինակ քուկինդ չէ, հանըմ, մինակ քուկինդ չէ, տես մէյ մը, նայէ սրքա՞ն են որքա՞ն։

— Ամենքն ալ, ամենքն ալ պիտի երթան ու մէյ մըն ալ չպիտի գան . . . վերջացաւ, վերջացաւ, ա՛խ հոգիս, ա՛խ կարիճն, կորաւ կորաւ . . . աս ի՞նչ կրակ է, ի՞նչ ցաւ է, ի՞նչ կ'ուզեն . . . իրենք թող երթան. ի՞նչ իրաւունք ունին, անսաստուածներ. ես եմ ծներ, ես, ա՛խ, ա՛խ . . .

Չեռքերը չորցած կուրծքին կը զարնէր ու ճչալուոյժով կը հառաչէր և մերթ կը հեկեկար. «Ի՞նչ իրաւունքով, ո՞վ իրաւունք տուաւ, թո՞ւ իրենք երթան»։

— Մէհմէտ, չմոռնաս, հա՛ տես չմոռնաս, շո՞ւտ շո՞ւտ զիէ անպատճառ . . . տէ՛ երթաս բարով. ո՞վ առողջ պիտի դառնաս միայն քիչ մը զգոյշ եղիք, տէ հայտէ՛. գրկեցին զիրար, համբուրուեցան, եղբայրներ էին։

— Գրիգոր, մայրդ տեսա՞ր քիչ մը առաջ, հոս կեցած էր, ի՞նչ եղաւ, ո՞ւր գնաց։

— «Տեսա՛յ, տեսա՛յ». զսպուած յուզմունքով եկեղծ անհոգութեամբ մը ձայնեց ու անցաւ։

— Եյ, Ալի՛, ծօ՛, հոս նայէ մէջ մը. ի՞նչ է զլովաղ կախէր կ'երթաս... ը՛. երեւի սիրադ կը նեաէ կոր, տուր ձեռքդ նայիմ: Մի վախնա՞ր, մի՛:

— Խենթ-խենթ մի խօսի՛ր, վախցող գտար: Շուտով քուկին կարգդ ալ կուգայ:

— Թո՛ղ գայ վախցող կայ... ձրի կեր խմէ, ի՞նչ տեղեր պիտի տեսնես, պա՛, պա՛:

— Հա՛ պիտի աեսնեմ, ի՞նչպէս չէ. ա՛ս ալ զիտե՞ս. աջ ձեռքին ցուցամատով ուժգին հարուած մը տուաւ կուրծքին և ձախ աչքը կլոցեց, —ա՛ս կը մոռնառ տաք տեղէն մեծ մեծ կը ջարդես... տէ՛ միաս բարով:

— Երթաս բարով. ես դառնալուդ ի՞նչ քէֆ պիտի մնենք հա՛. մի վախնար ծախքը իմ վրայ, հո՞ն, զիտես հա՛. զայն ալ կը կանչենք, հէ՞, աչքդ խածեր է չէ՞.

Մէհմէտ երազկոտ ժպտաց և ընկերաբար զարկաւ խօսակցի ուսին.

— Դէ՛, դէ՛, մի կորմնցներ ինքզինքդ, դուն ողջ գարծիր, միւսը զիւրին է, տէ՛ հայտէ:

Մահմէտ յիշեց ակնարկուած կոտջ գիրուկ մարմինը, կակուդ ազդրերը, ախորժեիր ջերմութիւնը... հաձեկի կիրքը խլուած անոր ներսիդին. բայց բաժնուելու անհրաժեշտութիւնը լիցուց անոր հոգին տաղակութեամբ և ան ախորութեամբ հեռացաւ, չմերով ընկերոջ մնացած կաստականութիւնները:

— Ալէքօ՛...  
Բառ չէ՛ր, հնչիւն չէ՛ր, այլ սիրա մըն էր որ խորտակուեցաւ ջարդ ու փշուր եղաւ:

— Ալէքօ՛, կրկնեց նուազող, դողդոջ ձայն մը ու լոեց.

— Ելէնա՛, մին ելէնա՛, ի՞նչ եղար, ուշքի ելուն... իրարանցում մը փրթաւ. ի՞նչ կայ, ի՞նչ սրասահեցաւ չեմ զիտեր... շուտ շուտ օձիկը բացէ՛ք քիչ մը:

— Ճակասին ձիւն դրէք... ձիւով շփեցէ՛ք, բան չկայ, բան չկայ, ինչ զծը... մարելիք է եկեր վրան:

— Ալս, ելէնա, ի սէր Աստուծո՛յ...

— Քիչ մը բացուեցէ՛ք, թէղ օդ առնէ:

— Ալս ինչո՞ւ, ինչո՞ւ, մրմուաց պառաւած կզակ մը:

— Քիչ մը ես քաշուեցէ՛ք, գոչեց մարմնեղ և լ բարձրահասակ մարդ մը, չե՞ս տեսներ մարդ Աստուծոյ... ի՞նչ կայներ ես ապօւչի պէս, քիչ մը ես չերթա՞ս:

— Զանք ըրին և քիչ մը ես քաշուեցան. գեռատի աղջիկ մը, հազիւ 18 տարեկան. ինկած էր երիտասարդի մը ծունկերուն վրայ, աչքերը կիսաբաց, դէմքը տժգոյն, ձիւնի պէս ճերմակ, չփոքրիկ բերանը սեղմած. օձիկը քիչ մը քակուած էր երեւան հանսելով գեղցիկ պարանոց մը ու վզոսկրակերտ կուրծքին վերին մասը. հաղիւ կը չնչեր և կուրծքը մեղմութեամբ կ'ելլար ու կ'իջնէր իր երկու փոքրիկ ուսուցիկներով, իր երկու փոքրիկ, քնքոյց ցայտումներով:

Երիտասարդը ձիւնով կը շիէր անոր ճակատը և մեղմօրէն կը շնչար անոր ականջն ի վար:

— Ելէնա՛, հոգիս, ախ ելէնա՛, աս ի՞նչ ըրիր բաւկան է, սթափէ՛:

Ելէնան աչքերը բացաւ. նայեցաւ չորս դին, հասկըցաւ, չփոթուած, ամօթահար ոտքի ելաւ: Զգաց ձեռքերուն վրայ ջերմ ջերմ համբոյներ և արդէն Ալէքն չկար, գնաց:

Ամէն բան կազմ ու պատրաստ է. կանոնաւոր շարքերով կեցած է զօրքը: Մետաքսեայ կարմիր դրօշը կամաց կամաց կը ճերմկնայ ձիւնէն: Ամրուս կ'եռայ ամբողջովին ճերմկցած տեղացող ձիւնէն: Աղմուկ ու չփոթ.

— Հիմա կ'երթան, ե չողենաւ պատրաստ կ'սպասէ ձովն ալ ի՞նչ քիչ է.

— Ինչու կեցեր են այս ձիւնին տակ, ինչ բանի  
կ'սպասն:

— Զգիտնմ, երեւի բան մը կայ. հէ:

— Հոս ցուլստ. հո՞ն, զիտմս ինչ տաք է ։ եղեր,  
տաճնկ կը դրեն կոր:

— Ախ, խեղձեր, բանելնին գէշ է, գէշ:

— Նայի՛ր, քանի հոգի կուլսն, մայր, հայր, քոյր,  
սիրուհի, նշանած, կին ամէն բան կայ, դժուա՛ր է,  
դժուա՛ր:

— Ո՞վ զիտէ քանի հոգի, քանի ընտաճիք սեւ  
պիտի կապեն:

— Սէւ թէ կարմիր:

— Ախ ինչու, ինչու ով իրաւունք տուաւ ո՞վ.  
կը շարունակեր մրմուալ պառաւած կղակը.

— Թող իրենք երթան, կը հառաչէր թրքուհին:

— Սուս, սուս, եկաւ, ո՞վ է ո՞վ. հոն, նայէ հոն,  
անիկա՞ է, սուս, սուս, մի սեղմեր, շունչս կը բանուի  
կոր. քիչ մը կամաց, վայրենի՞ ես, ինչ է, սուս,  
պիտի խօսի. — ո՞վ է խօսողը. ո՞վ է ։ նախարարը ։ ։  
ան է, ան, սուս, լոեցէք, նախարարն է. պատերազ-  
մական նախարարը. պիտի խօսի. հա՛, տես բարձրա-  
ցաւ, դրուխը չես տեսնար կոր, հո՞ն, հո՞ն:

— Սո՞ւս, սո՞ւս:

Ժիորը նախ մէկ երկու վայրկեան բարձրացաւ,  
ապա երթալով նուազեցաւ և տիրեց մեռելային լուս-  
թիւն մը. Միտյն անընդհատ տեղացող ձիւնին մեղմիկ  
լուչոցը կը լսուէր հովանոցներուն վրայ:

— Միրելի զաւակներս, շարժեցաւ նախարարին  
աղեխառն մօրուքը, սիրսս լեցուն է ուրախութեամբ  
ձեզ այսպէս զուարթալէմ տեսնելուս, պատրաստ զու-  
ելու մը սրբազնն հայրենիքի պատուին ու փառքին:  
Չեզմէ իւրաքանչիւրը երջանիկ պիտի չպայց իրեն այս-  
պիտի վակմ պարտականութեան մը ներքեւ գանուելու և

չեմ կասկածիր որ այդպէս ալ կ'զգաք: Ես ձեզի կը  
նախանձիմ, արդարեւ կը նախանձիմ. եթէ պաշտօնս  
ու ծանր պարտականութիւններս արգելք չըլլային, այժմ  
ես ձեզի հետ էի, ասոր կրնաք հաւատալ և անշուշտ կը  
հաւատաք:

«Դէ՛, սիրելի զաւակներս, գացէ՛ք դէպի փառքի և  
պառուի ասպարէզը: Միրեցէ՛ք զէնքը. ամեն քաջ զին-  
ուոր պիտի պիտի սիրէ իր զէնքը: Զեր վրայէն անպա-  
կա պիտի ըլլայ Բարձրեալին ամենաողորմած հովանա-  
ւորութիւնը և մեր հրեշտակասիրս թագաւորին, Նորին  
վեհափառ Սուլթանին հայրական ինամքն ու սէրը.  
դէ՛ բարի ճանապարհ»:

— Ուռա՛, ուռա՛, կեցցէ Օսմանցիութիւնը, կեցցէ  
վեհափառ Սուլթանը, կեցցէ նախարարը. ուռա՛:

— Պատրա՛ստ որոտաց հրամանատարին թաւ ձայնը.

— Պատրա՛ստ, պատրա՛ստ կը կնուեցան յաջորդա-  
րար սպաներու, ենթասպաներու հրամանը:

— Մ'ոչ:

Որոտաց նուազը, շարժեցան շարքերը, դրօշակը  
ծածանեցաւ. լաց, կոծ, աղաղակ և ուռաներ . . . :

Ա.

Թողանոթներն են որ միայն կը խօսին իսկ մարդիկ  
անխօս կը մեռնին:

Տրա՛խակ, խլացացիչ որսոտվ դուրս կը թռչի շիկա-  
ցած զնուտկը, հրային աղէղ մը գծելով կ'իյնայ աւազին  
մէջ տուկալի թափով մը և կը պայթի. բոցախառն  
աւազը կը վիժէ չորս դին և կ'իյնան, շարքերով կ'իյ-  
նան անխօս, անմոռնչ կը փռուին:

Բայց ոչինչ:

— Յառա՛ջ, դէպի յառա՛ջ, և յառաջ կը նեստուին:

Արեւը կ'այրէ, թնդանօթները կ'որոտան, ոռոմքները կը պայմին, բոց կը վիժեն, մահ կը սփուն—յառաջ—և մարդիկ ոչխարացած, գինովցած յառաջ կը նետուին, միշտ յառաջ և կ'իյնան, շարքերով կ'իյնան, հարիւրներով: Թնդանօթները պղնձակուռ վիշապօձերու պէս սեւ ու ահարկու հուր ու ծուխ կ'արտաշէն. վայրկանն մը թանձր ամսկերով կը վարագուրէ ամէն ինչ, մարդիկ ոչինչ կը տեսնեն, բայց կոյր մղումով մը յառաջ կը նետուին անորոշին ու անյացտին զիրկը ու կը փուռին շարքերով, ու անոնց դիակներուն վրայէն կոխուտելով կ'անցնին յաջորդ շարքերը . . . : Յանկարծ թեթեւ հովէ մը կը քշուին ծուխի ամսկերը—թնամի կողմերը կը գտնեն վիրար դէմք դէմքի. յածկարծակիի եկած վայրկանն մը կը կենան, կը դիտեն զիրար խոչոր ճերմակ կատաղի աչքերով և յեղակարծօրէն սոված գայլերու ոռնոցով կը նետուին իրարու վրայ, այլ եւս զէնքը գործ չունի, կ'ըմբշտամարտեն: Ոտք, ձեռք, մասներ ու ակուաներ . . . ակուաներ. շրթունքները եւ կը քաշուին և ակուաները դուրս կ'իյնան . . . իրարու կը պլուին, կը կենան, կը թաւալին, կը կանգնին, կը հեւան ու կրկին կը թաւալին և կը կծուեն զիրար. խածնել, խածնել . . . ամէն ոք տեղ մը կը փնտէ խածնելու, կծուելու, կրծկաւ, բգկաւելու . . . Օ՛ արսաւիլի է, զիրար կը յօշուեն, զիրար կը խեղկրտեն: Անոնք մարդիկ չեն . . . չուներ են . . . բորենիներ են անոնք, բորենիներ. նայեցէք աչքերնուն, աստոնք մարդկային աչքեր չեն. իսկ ակուաները, երկար, սու՛ր. միթէ մարդիկ այդպէս ակուաներ ունին. ո՛չ, երբեք երբեք . . . անոնք շուներ են, բորենիներ կամ գայլեր . . .

Ահա՛, տեղ մը իրարու վրայ կը կոյսանան, կը բլրանան, կ'եռան ու օձերու պէս զիրար կը խածնեն. թնամի բարեկամ չկայ, չեն ճանչնար. մի՛ս կինդանի, տաք միս և բաւական է. կծուէ, խած. և միսերը

կը բգկառախ ոսկորներուն վրայէն, արխնոտ բերաններ կը մռնչեն, կը խուռան, կը ֆսան . . . անոնք մարդիկ չեն, անոնք շուներ են, բորենիներ:

Ալեհեր ծերունի մը կոնակին վրայ տապալած, կը ճգնի բարձրանալ, կը թփրտայ տագնապալից բայց զուր. կուրծքին չոքած թնամին իր սուր ժանիքները խրեր է կոկորդին մէջ ու վամիրիի մը պէս կառչեր կուրծքին: Ծերուկին աչքերը կ'ողորին, ճերմկուցները կը դառնան, դէմքը կը կապաի . . . վերջին ճիգը կ'ընէ, կ'ուղէ ոսանուկ և ահա չնչափողը դուրս կը քաշուի թոքերէն. արեւան ջերմ հոսանք մը ուժենօրէն կը պոռթեայ կը զարնէ, կարմիր կը լուայ թնամին դէմքը, որու ըերնէն կը կախուէ չնչափողը, նորաբոյս պիխերէն. կը կաթկթէ չողիացող արխնը: Ան գոհ է, շատ գոհ, ուրախ կը նայի ոսքերուն տակ ջղացնցուող յօշուուած թնամիին . . . օ շատ գոհ է . . . : Բայց մարդ չէ. շատոնց մոոցեր է իր մարդկային անցեալը. այժմ չուն է և ինք եւս կ'զգայ որ մարդ չէ և ուրախ է . . . շատ գոհ . . . :

Պ.

Գիշեր է. սեւ գիշեր, լուռ ու խոր . . . բանակը փուռեր է ջրհորի մը շուրջը՝ պսակուած արմաւենիներու փունջով մը:

Ամէն բան լուռ է. լուռ են թնդանօթները. լուռ են նժոյգները. լուռ են մարդիկ. լուռ են թմբուկները ու փողերը: Կը քնանան. բայց այդ քուն չէ այլ անըգայացումն. կուռեր են. պահներ մորթեր, բգքեր, կծուեր և այժմ անզգայ ինկեր, որպէսզի վաղը երեն նորէն ջարդելու, յօշեւելու, պատառատելու. ի փառս հայրենիքի:

Հոս հոն կիսավառ խարոյիներուն վրայ կ'եռամն խո-  
չոր կաթսաները . առաւօտեան կերակուրը կ'եփի .  
առաւտ, մննդարար : Բարձրեալին ամենառողորմած հովա-  
նաւորութիւնը և վեհափառ թագաւորի հայրական  
իմամքը անպակաս է բանակի վրայէն . ու առատ է  
կերակուրը . առատ է հացը :

Բանակը կուշտ ու գոհ կը քնանայ, և անոր շուրջը  
կը համին արթուն պահակները :

Բանակէն 200 քայլ հեռու կեցած է Հաֆըզը . եր-  
կայնահասակ ու նիհար զինուոր մըն է, չսփէն դուրս  
երկան վզով և փոքրիկ երկայնաւուն դդմածեւ գլու-  
խով : Դէմքը պղափիկ էր ցամքած . քիթը լայնանիստ և  
տափակ : Քիթին երկու կողմերը հաղիւ կը նշմարուէին  
կապոյտ-կանաւուն աչքերը :

Հաֆըզ իր ընկերներուն մէջ ճանչցուած է որպէս  
միամիտ . բարի, ուրախ և քաջ զինուոր մը . իր քիչ մը  
չսփէն աւելի միամսութեամբը շատ անգամ կը զուար-  
ճացնէր և կատակներու . առիթ կուտար ընկերներուն,  
որնք կը սիրէին զայն, կը խնդային վրան բայց երբեք  
չէին ծաղրէր, մինչեւ իսկ կը յարգէին :

Այժմ Հաֆըզը պահակ կեցած էր : Երեք օր շարու-  
նակ կուտեր էր, երեք օր աչքը չէր դացեր և այժմ երբ  
բանակը կը քնանապ, ան առփառած էր արթուն մնալ և  
հսկել, մինչեւ որ իր ժամանակը լրանայ, ուրիշ մը փո-  
խարինէ իրեն : Ահա այն ատեն ազատ է քնանապու,  
պառկելու : Բայց այժմ արթուն պէտք է մնալ . ուշա-  
դիր հսկել և կուտիլ, պայքարի ամենավտանգաւոր  
թշնամիի՝ քունի դէմ, որ յամառօրէն կը յարձակէր  
Հաֆըզին վրայ . երբեմն կը նահանջէր աւելի զօրեղ և  
անդիմաղրելի կերպով յարձակելու համար : Եւ Հաֆըզ  
իր ամբողջ կապութեամբ կը դիմաղրէր զայն, խոռ  
պայքար մը տեղի կ'անենար երկուքին մէջ . մերթ մէկը  
կը յաղթէր ու կը վանէր միւսը, մերթ միւսը :

Ահա Հաֆըզի գլուխը կամացուկ մը խոնարհեցաւ  
կուրծքին . ամբողջ մարմնով տատանեց, երերաց և յան-  
կարծ սթափեցաւ, աչքերը բացաւ, ուղղուեցաւ . հրա-  
ցանին կոթը գետին զարկաւ . պնդօրէն լարեց ճակատին  
ջրդերը, վեր քաշեց յօնքերը «Արթուն պէտք է մնալ՝  
արթուն» . բարձրածայն հազար և լսելի ձայնով մըր-  
միջած «արթուն արթուն» . քիթին տակէն երգ մը եղա-  
նակեց, քանի մը քայլ առաւ և նորէն կեցաւ :

Նայեցաւ չորս գին, ոչինչ չէր երենար, միայն ետին  
բանակին խարսխներուն նասած կրակը լոյց աղօտ փան-  
ջեր կը ցանէր հոս հոն . իսկ արմանենիներու պատկը հա-  
զիւ կ'ուրուագծուէր մութ անսահմանութեան մէջ : Ու-  
րիշ որ և է բան չէր երեւար : Իսկ վերը, մութ, ուեւ եր-  
կակին վրայ կը փայլին ասաղերը : Հաֆըզ դէմքը վեր-  
ցուց և մկասաւ նայիլ ուշաղիր «Ինչո՞ւ ասաղերը այսքան  
մօտ կը փայլին հոս» հարցուց Հաֆըզ ինքնիրէն : Եւ  
ուրախացաւ այս անակենակալ հարցին վրայ . աշխատեցաւ  
մտածել, աւելի լարել ուղեղը որպէսզի վերջնականապէս  
յաղթէ քունը, բայց մոքերը կամաց կամաց անորոշա-  
ցան, մշուշացան, հաղեցան և ինչ որ յեղնեղուկ, տարօ-  
րինակ մտապատկերներու փոխուեցան «Ասողերը սկսան  
շրջանածեւ իրարու ենեւէ վազել պանակ, ահա անոնցմէ  
մէկը, խոշոր փայլուն ասալ մը յանկարծ փրթաւ հո-  
սանքէն և սոսկալի ոյժով նետուեցաւ դէպի ցած, և  
յնկաւ Հաֆըզէն քանի մը քայլ հեռու, Հաֆըզ սարսաւ  
փած նայեցաւ հոն և տեսաւ խոշոր տապալած կաղնի մը  
որ կ'այրէր, կը ճարճատէր . Հաֆըզին ծանօթ էր ծառը .  
այն, իրենց գիւղին մօտ, լըսրի մը վրայ կայծակէն  
զարնոուած, կիսալրուած կաղնին էր» : Հաֆըզի զլուխը  
ծռեցաւ դէպի աջ և սպա անշարժ ինկաւ կուրծքին  
վրայ և անոր թռւեցաւ թէ բարձր անզէ մը զիսիսիար  
կը գլորուի . Հաֆըզ ցնցուեցաւ, արթնցաւ . հասկցաւ որ  
կը յաղթուկու վրայ է և վճռեց չյաղթուիլ : Երբեք, եր-

բեք, ոչ մի գնով. չէ՞ որ մահուամբ կը պատժուին քնացած վիճակի մէջ գտնուած պահակները. չէ՞ որ ինքը այդ շատ աղէկ գիտէ. դեռ անցեալ օր, առաւօտեան գնդականարուեցան երեք զինուորներ, ինքն ալ գնդականարուզներէն էր... ինչնթ է ինչ է, ինչ, չի կրնար անքուն մնալ... մէկ ժամ ևս, շատ չէ. մէկ ժամ և իրեն պիտի փոխարինէ ուրիշը և այն առեն քնացի... որքան կ'ուղեա քնացի մէկ ժամ ետքը. միայն մէկ ժամ... պիտի քնանայ ազա՛տ, անհո՛գ պիտի քնանայ: Այս միտքը զուարթացուց. կենդանացուց զայն, «պիտի քնանամ. ազատ աներկիւդ». Հա- ֆրզ ժամեցաւ. այս երեք օր է, որ աչքը չէ զոցեր. դիւրին բան չէ. բայց մէկ ժամ մնայ...: Արմուկներով հրացանին յենաւ, կզակը դրաւ ծալած բազուկներուն վրայ և սկսաւ մտածել գալիք երջանկութեան, իր ապագայ քունի մասին. մէկ ժամ ետքը պիտի գան երկու զինուոր սպայի մը հետ, ձեւական խօսքերը փոխանակելէ ետքը, անոնցմէ մէկը պիտի մնայ իր տեղը. իսկ ինքը միւնկերուն հետ պիտի երթայ բանակ. ու այլ ևս ազա՛տ է ազա՛տ. հասնելուն պէս վերաբկուն պիտի բանէ, պիտի իննայ վրան ու վերջ. պիտի քնա- նայ, խորը, շատ խորը ոչինչ չպիտի զգայ. ոչինչ...

Հածելի զգացում մը թաւշեայ թեւերով մեղմօրէն շոյեց անոր յոգնած ուղեղը, միտքերը նորէն խառնուեցան, գիտակցութիւնը կամաց կամաց աստիճանաբար շրջանաձեւ լայնդաւ, լոյնդաւ. զգաց որ կո- պերը կապարի ծանրութեամբ, բայց չափազանց հաճու- յալի քրքիուով մը կը զոցուին. ուղեց գիմաղեկ. բայց ի զուր, յանկարծ իրեն թուեցաւ լոել ոտներու ձայնը. թուեցաւ թէ անորոշ սեւ բան մը կ'առաջանար, Հա- ֆրզ ուղեց բանալ աչքերը, տեսնել անոր ինչ ըլլալը. բայց ի զուր, չին բացուեր. որքան աշխատեցաւ, որ- քան ջանաց զուր անցաւ, կարծես կոպերը կպած էին

իրարու, չէին բաժնուեր. ներքին ձայն մը մրմիջեց կա- մացուկ՝ «Եռ՛ւս, սթափէ, զգո՛յ, պիտի քնանամ» ու- րիշ մէկն ալ կը փափսար «ոչինչ, բան չկայ, քիչ մը, վայրկեան մը միայն, վայրկեան մը, չպիտի քնանամ, այո՛, ի հարկէ, բայց վայրկեան մը միայն, ինչ կ'ըլլայ ատկէ»: Այսեւ միւսին ձայնը լուց. բան մը ուզեց մրմիջալ բայց չկրցաւ ու ամեն բան անյայտացաւ. Հա- ֆրզ քնացաւ...:

\* \*

Փոխարինող պահակախումբը եկաւ և Հաֆրզը գտաւ պառկած քնացած վիճակի մէջ. հրացանը վերցուցին. չարթնցաւ: Սպան կօչիկին ծայրով մշտեց անոր կողին. Հաֆրզ զարդուրած ցատկեց. մէկ, երկու և շիպչիտակ կեցաւ, գլուխը ցցեց, աջ ձեռքով փնտեց հրացանը, բայց... նայեաւ տագնապայի և տեսաւ հրացանը սպա- յին ձեռքը: «Վերջացա՛ւ» մտածեց Հաֆրզ, ճմլուեցաւ սիրառ, չոգիի ջերմ հոսանք մը անցաւ գլխէն մինչև ոտքերը և մարմինը պատեց պաղ քրախնքով. կրկորդը սեղմեց, կզակները պինդ գոցեց, որպէսպի դուրս չթռչի ցաւազին բացագանչութիւնը՝ «Վերջացա՛ւ, կորսուեցա՛յ»:

Լուռ էին, բան մը չըսին, և անձայն անձոյն քայեցին. Հաֆրզն ալ լուռ էր կը քաղէր ու կը մտածէր. «Այո՛, լմնցաւ, բայց զարմանայի բան, ինչո՞ւ բան մը չըսին, չյանդիմանեցին... տես ինչ անտարբեր են. լուռ կ'երթան, կարծես թէ բան մը չէ պատահած. ինչո՞ւ չեն խօսիր, գնէ խօսք մը ըսէին... ինչո՞ւ չըսին:»

Լումբը կը չարունակեր լուռթեամբ քայել. ոչ մէկ շուկ, ոչ մէկ ձայն. բնութիւնն ալ լուռ էր... միայն չոր աւազին վրայ համաշափ ու միօրինակ կ'աղմէին քաղերը:

Հաֆրզ աչքին տակէն ուշաղիր կը դիտէր ապային դէմբը. կ'ուղէր թափանցել, խորսուզուկ անոր հողիին մէջ, կարդալ անոր մտքերը: Բայց ի զուր, սպան լուռ.

լուռ էր. անսարքեր, յոգնած, կարծիս բան մը չէ պատահած «գուցէ և բան մը չէ պատած, անդաւ Հաֆրզի մաքէն. սիրաը թվիթփաց, յուսոյ նշով մը առկայծեց հոգւայն մէջ, մնծցաւ մնծցաւ, լուսաւորեց ներքին խաւարը, պայծառացաւ աշխարհը «գուցէ բան մը չէ պատահած... բան մը չըսին... անսարքեր կը քալեն, հանգիստ ու յոգնած... այո՛, այո՛, բան մը պատահած չէ... ախ խնդիր եմ խնդիր պարապ տեղը վախցայ... ի՞նչ, եթէ իրօք բան մը պատահած ըլլար, այսպէս լուռ կ'երթային, այսպէս անսարքեր... ո՛չ, երբէք: Տե՛ս իր սիրան ալ հանգիստ կը զարնէ. պարզ է. շատ պարզ որ բան մը չկայ... իր սարսափելի սառսռեցուցիչ կասկածը լոկ կասկած է իր յիմար մտքին ճնունդը... ինք չէ որ առանց ասոր ալ խելօք մը չէ... ամեն մարդ գիտէ որ Հաֆրզ միամիտ յիմարին մէկն է... չէ որ ընկերները իր վրայ կը խնդան, կատակներ կ'ընեն... անշուշտ ինքը յիմար է... յիմար՝ Հաֆրզ անխելք միամիտին մէկն է, ո՞վ չփառեր այդ.» Հաֆրզ ուրախ էր, շատ գոն իր յիմար ըլլալու գիտակցութենէն, ուղեց մինչեւ խակ առելի վստահանալ այդ մասին. քայլերը դանդաղցուց, մերձեցաւ իրեն հետեւող զինուորին և ուղեց կամացուկ մը հարցնել. «Ես յիմարին մէկն եմ, չէ՞» բայց յանկարծ սարսափիած արագցուց քայլերը և հեռացաւ զինուորէն: «Խակ եթէ բացասական պատափան ստանայ, եթէ ըսէ որ Հաֆրզ յիմար չէ. օ՛, այդ սոսկալի է, մտածեն խակ սոսկալի... ո՞չ ո՞չ, պէտք չէ՛, պէտք չէ՛... բայց ո՞վ չփառեր որ Հաֆրզ յիմարին մէկն է. պէտք ալ չկայ այդ մասին հարցնել:»

Չհարցուց և սկսաւ ինքզինքը համոզել որ Հարցնելուն պատճառը ոչ թէ երկիւղն է... այլ այդքան պարզ բան մը հարցնեն խակ աւելրորդ է և ծիծաղելի: Անցան քանի մը հանգիստ բողէներ, և ահա Հաֆրզի աշքերը իր հրացանին հանգիստեցաւ, պարզ կասկածը

նորէն սողաց պրտին մէջ. «Ինչո՞ւ իր հրացանը սպային ձեռքն է... այ, տարօրինակ բան... ինչո՞ւ, ինչո՞ւ... ա՞խ, իր սիրելի, իր մտերիմ հրացանը. ա՞խ, ինչպէս կը սիրէ զայն. այո՛, ամեն քաջ զինուոր պիտի սիրէ իր զէնքը...» բայց ինչո՞ւ հեռացեր է իրմէ իր սիրելի, իր իր անգին ընկերը. Հաֆրզին սիրաը լեցուեցաւ քնքոյց սիրոյ տաքուկ զգացմունքով և ամբողջ հոգւով կարօտալի կը ցգտէր գէպի հրացանը, գմնէ վայրկեան մը ձեռքը տան, անգամ մը չօշափէ, չէ՞ որ երկու տարի շարունակ անբաժան ընկերներ են եղած, երկու կողմն ալ գոն իրարմէ. ե՞րբ իր աննման հրացանը անինամ թողած է, ե՞րբ աղտոտ ու ծխոտ է մնացեր... երբէք, երբէք, խակ ինք, Հաֆրզ միշտ գոն եղած է անկէ... բայց յիմար ինչ պատահած է... ինչո՞ւ բաժնուած են, ինչո՞ւ սպամ կը տանի... չէ, այդ աղեկ չէ... Հաֆրզ խոշորցուց քայլերը, մօտեցաւ սպային. յուզուած, ըլլակուն սրտով սւզեց ըսել. «պարոն սպայ, տուէք հրացանա. ես ինքս կը տանիմ. ինչո՞ւ նեղութիւն կրէք, ես շատ կը սիրեմ զայն... միշտ մաքուր եմ պահած... տուէք, տուէք ինձ, ինդղերմ, կ'աղաչեմ... բայց ինչո՞ւ չէք տար... գմնէ բոպէ մը, գմնէ մէկ անգամ... չէ՞ որ Հաֆրզ խեղճ մարդ է, չէ՞ որ մեղք եմ, մմ'դք.» Մաքին մէջ կրկնուեցան այս ամենքը, ճիգ ըրաւ բարձրաձայն ըսկու, բայց յանկարծ շփոթած ես քաշուեցաւ, խակ եթէ սպան մերմէ և ըսէ թէ՛ Հաֆրզը այլուս զինք չսկախի կրէ. օ՛, եթէ այդպէս բան մը եղնէ ու ըսէ, այն տաեն... սարսափելի է. սարսափելի. պէտք չէ՛, թող ան տանի, պէտք չէ՛: Խոմքը կեցաւ. արդէն բանսկին մէջն էին և վրանի մը առջեւ:

\* \*

Կէս ժամ անցած Հաֆրզը առաջնորդեցին ընդարձակ վրանէ մը ներս: Լուսաւորուած լամբարին պարզ լոյսով փայտեայ սեղանի մը շուրջը նստած են հինգ

զինուորականներ։ Երբ Հաֆըլ ներս մտաւ անոնք քրն-քոս աչքերով դժոռ։ Հայեացք մը նեսեցին անոր վրայ և սկսան պատրաստութիւններ տեսնել։ Հաֆըլի սիրառ սկսաւ արագ արագ նետել, ծունկերը դողդողացին։ բայց ամբողջ ոյժը հաւաքից։ ճիգ ըրաւ հանգիստ ու քիչ մըն ալ զարմացական անմեղ կերպարանք մը առաւ։ Երկայն հասակով ուղիղ կեցաւ սեղանին առաջ։ թեւերը պինդ կացուց կողքերուն, երկայն, սովորականէն երկայն վիզը անկեց, դդմածեւ և փոքրիկ զլուխն ալ առաջ թեւքեց և մնաց անշարժ։

Հաֆըլ դաշտային դատարանին առջևսն էր։

Դատաւորները իրարու հետ քանի մը խօսք ալ փոխանակեցին, ինչ ինչ թուղթեր քրքրեցին և մէջանըլ նստողը, որ գիրուկ, գնաաձեւ մարմնով, լայն, կախուած ու կարմիր գէմքով խոշոր, սմբուկի ձեւով ու գոյսով քիթի մը տէր անձնաւորութիւն մըն էր սկսաւ հարցաքննել Հաֆըլը։

— Ան՛ւնդ։

— Հաֆըլ, տէ՛ր։

— Տարիքը։

— Քանընեօթը, տէ՛ր։

— Ծննդ ավլայրդ։

— Տրապիզոն, տէ՛ր։

— Ամուսնացած ես։

— Այո՛, տէ՛ր։

— Զաւակ ունի՞ս։

— Զաւակ . . . Հաֆըլ շփոթեցաւ, կարմրեցաւ առջկոտ ու երազկոտ ժամանով մը . . . զաւակ . . . այո՛ . . . հաւանական է տէր . . . այո՛, այո՛, երեւի։

— Ինչպէս դատաւորը նայեցաւ Հաֆըլի երեսին զարմացած ու քիչ մըն ալ սրանեղած։ ինչպէս թէ երեւի, հաւանական է» զաւակ ունինպղ անդամ չգիտես, ինչ է։

— Երկու տարի է որ հեռացեր եմ տունէն, տէ՛ր, տարի մը առաջ, այո՛ մօտաւորապէս տարի մը կայ . . . նամակ մը ստացաց կը զրէին թէ շուտով պիտի ծնիր . . . այո՛ այդպէս էին զրեր . . . տարի մը կա՛յ . . . ուրիշ նաև մակ չեմ ստացեր . . . բայց ի հարկէ ծնուած պիտի ըլլայ չէ . . . այո՛, այս բնական է . . . Հաֆըլ շփոթեցաւ և այնքան կորնցուց ինքինք որ ցանկաց հարցնել, իմանալ դատաւորներու կարծիքը իւր դաւակի արու թէ աղջիկ ըլլարու մասին։ քիչ մնաց հարցնէր բայց շուտ հաւաքեց ինքինք և համեցաւ առոր անհեթեթութիւնը բայց Հաֆըլ միտքը ամբողջովին զրաւեց այդ հարցով, ամէն բան մոցաւ, նոր, նոր միայն միտքը ինկաւ անձանօթ զաւակը և որքան կը մտածէր անոր վրայ այնքան կը թուչէր գէափ հայրենիք, գէափ իրմաց փոքրիկ նորմիթը և իւր թէ կը լսէր նորանի ընդանի ընդանիքը . . . ոհն ինչպէս կ'ուզէր որ արու ըլլար և նմանէր հօրը . . . ճիշդ ու ճիշդ իր պատկերը ըլլար, ով որ տեսնէր զան ըսէր թէ ճիշդ հայրն է, ճիշդ Հաֆըլը . . .

Դատաւորներու միւս հարցերուն նու պատասխանեց կարձ ու կորուկ այո՛ կամ ոչով։

Հարցաքննութիւնը շուտով վերջացաւ, Հաֆըլը հեռացաւ նստաւ ցածը փայտեաց աթոռի մը վրայ, որու նսեւ կեցած էր սուսերամերի զինուոր մը։

Դատաւորները նսին սկսան ինչ որ թղթէր թերթի չմուանալով նախազէս զարթեցնել ձախուկողմեան սեղանին ծալըր նստով դատաւորը, որ ցոնցառ, աղեխան մօրտապ, ցրուած սեւցած ակրաներով, զեղնած վար կախուած պիկմերով անձ մըն էր, մողի ծխող մըն էր, որ երբեմն գտանորէն ափիօն ալ կը ծամէր։ Այժմ ալ ափիօնի ազլեցութեան ներքեւ կը զանուէր և կէս արթուն կէս քուն վիճակի մը մէջ էր լնիդմած։ Դատաւորները կը փափացին կումայուկ, անդէս անսարքեր, յողնած երեւոյթով մը, որ պարզ կը ցուցնէր, որ



չափած, ձեւած, անգիր ըրած խօսքեր էին ըսածնին: Այդ ալ վերջացաւ. բաեցին, միայն մէկը շտապ շտապ բան մը կը գրէր: Հաֆրզը անտարբեր, ցցուած աչքերով կը դիմէր գրիչի շարժումները ու երբեմն ցաւագին ճշոցներ կ'արձակէր խորին լուսթեան մէջ:

Գրւեց լմնցաւ. սկսաւ կարդալ շշուկով, միւս դատաւորները ականջ կը դնէին առանց բան մը հասկնարու և զիսով միայն հաւանութեան նշաններ կուտային: Նիբնող դատաւորը ևս կ'երերջնէր զլուիր և շտապ շտապ կը թարթէր արտեւանունքը, ճպուտ պգտիկ աչքերը և կը մտածէր գրամանին մէջ մասներով բռնած գլանիկի մասին որ շատանց արդէն կը տանջէր զինքը: Երբ ընթերցումը վերջացաւ թուղթի վրայ նախագահը ստորագրեց, կրքեց, բան մը ըսին իրարու և հինգը մէկէն ելան ոտքի պաշտօնական խորհրդաւորութեամբ մը: Հափրզը ցատկեց, ելաւ, մէկ անգամմէն ուշքի եկաւ, հասկըցաւ որ վճիռը պիտի կարդացաւի, միտքը սրուեց, պայծառացաւ, սիրու սկսաւ նեսել անկանոն արագութեամբ մը, աչքերը լայն բացաւ, ականջները սրեց պատրաստ ոչ մէկ բառ կորմնցներու, բայց ականջներուն մէջ սկսաւ խշալ, խակ աչքերուն առջեւ սկսան ձերմակ ձերմակ լոյսի կաթիներ թափուիլ, տաք ու պաղ քրտինքներ իրարու յաջորդեցին, խակ մարմնի կաշին սկսաւ տանջելու տատիճան ծակուսիլ, քորւիլ ու կտէալ:

Դատաւորը սկսաւ կարդալ, բայց Հափրզը լոկ ձայներ կը լսէր. բան մը չէր հասկնար. տեսներով որ ոչինչ պիտի կրնայ ըմբռնել սկսաւ մտքին մէջ կրկնել «մահ» բառը, որպէս զի չի մոռնայ և գոնէ տեսնէ թէ պիտի արտասանուի այդ բառը թէ ոչ:

«Մահ, մահ» կը շարունակէր կրկնել մտքին մէջ խակ մէկ կողմէն ալ կը մտածէր: Եթէ արտասանուի այդ բառը «մահ» անպատճառ պիտի ուշաթափւի... ի՞նչ խայտառակութիւն:

Դատաւորին ձեռքին մէջ թուղթը կ'ողորէր դէպի յետ երթարով որորուած մասը կը մեծնար, որու վրայ պարզորոշ ուեւին կուտային առղերու կանոնաւոր շարքերը: Ահա թուղթին երկու ծայրերը հաւասարեցան իրարու և յետոյ տատիճանարար նուելի ծայրը քաշուեցաւ անյայտացաւ, և գեռ «մահ» բառը չարտասանեց, Հափրզ շարունակ կը կրկնէր այդ բառը և կը մտածէր «Այո՛ պիտի ուշաթափւիմ», ա՛խ խայտառակութիւն... այ ամօթ:

Թուղթը բողորովին ետ կախուեցաւ, մնացին վերջին քանի մը տողերը և գեռ չկար ու չկար...

«Կը լմնայ, վերջին տողերն են, վերջին», մտածեց Հափրզ, սիրաը կեցաւ, պազ հոսանք մը անցաւ գլուխէն մինչեւ ուսներու մատերուն ծայրը, շունը բռնեց, սպրնեցաւ, քարացաւ. «Պիտի ուշաթափւիմ» անցաւ մոքէն:

— «Համաձայն կը դատապարտի մահուան» հոչեց դատաւորի քնքու, անտարբեր ձայնը:

Հափրզ լսեց, սիրաը ուժգին զարկ մը տաւաւ, խորը շունչ մը քաշեց և այդքան: Զուշաթւեց և ոչ ալ պուաց, մինչեւ խակ հանգստացաւ, բողորովին հանգը տացաւ, սիրաը համաչափ ու կանոնաւոր կը զարնէր, միայն յոգնութիւն մը, փիղիքական լքում մը զգաց, խակ միտքերը խառնուեցան, գուացան, անխման, անբոլանդակ, ականջին մէջ գեռ կը հոչէր «համաձայն» կը դատապարտուի մահուան» բառերը, կը կրկնէր մաքին մէջ, բայց բան մը չէր հասկնար, երբեւ թէ անժիտ, մինչեւ խակ անծանօթ չը լսած բառերը բլային... կը դատապարտուի մահուան... ի՞նչ կը նշանակէ այս... մահուանդ վերջին բառը «մահուան»... լսած է որիշ անգամ այդ բառը... ոչ, ոչ, ինչ տարօրինակ հնիւն ալ ունի... մահուան, ինչքան ալ կը կրկնէր չէր կրնար թափանցել, պարզ ըմբռնել այդ բառին իմաստը, միայն բնազդով մը կ'զգար որ գէշ բան է շատ գէշ...

Դատաւորները գային... Հաֆրդ ոչինչ նկատեց, ասարտամ ապօլիթեամբ մը կը շարունակէր միալ անշարժ: Զինուոր մը մօտեցաւ անոր, թեթեւակի ուսին զարկաւ ըսելով.

— Գնանք եղբայր... ալ ինչու կը կենաս, վերջացաւ, դնանք:

— Գնանք, այո՛ գնանք, ալ ինչու կենամ յարեց Հափրդ բայց չարժեցաւ աելէն, շարունակեց միալ նախակին դիրքին մէջ: Զինուորը քիչ մը կենալէն ետքը կրկնն զարկաւ Հափրդի ուսին և մեղմութեամբ ըստու.

— Գնանք եղբայր, գնանք սիրելիս:

Հափրդ մէկ շարժումով դարձաւ, բոնեց զինուորի տղ ուսին, դէմքը մօտեցաց անոր ձախ ականջին և խորհրդաւոր չառկալ մը փախաց «լսեցի՛ր չէ», լսեցիր ի՞նչ ըսին»:

— Հա՛, լսեցի, պարզ բան էր, շատ պարզ տիրութեամբ պատասխանեց զինուորը և դուրս եկան վրանէն:

— Պարզ բան է, հը՛, պարզ կրկնեց Հափրդը ծաշմածուած խշալի դէմքով բայց յուսոյ ակնկալութեան մորմոքիչ ժայռով մը, պարզ բան է, պարզ, կրկնեց կէս հարցական կէս հասասաւական շեշտով... ի հարկէ պարզ է, և յանկարծ կասկած ծագեցաւ անոր մէջ, չըլլա՞յ որ ինքը սխալ լսեց, կամ գուցէ լսածը կարծածին չափ դէշ բան մը չէր հը՛... գուցէ սխալ լսեց... պարզ է շատ պարզ բան է ըստ զինուոր, այո՛ այդպէս ըստ» Հափրդը նայեց զինուորի դէմքին աղաչական սաղնապալի և յուսոյ աչքերով ու ճմոթկուած սրտածմիկ դէմքով մը ու բարձրածայն կրկնեց կէս հարցական կէս հասասաւական շեշտով, պարզ է, չէ՞ պարզ:

— Ե՛ դեռ մօտաւորապէս Յ ժամ ունիս, ըստ զինուորը ճնշուած բայց հանդարտ ձայնով, հարուածը սոսկալի էր. Հափրդ շասթահար կեցաւ.

— Ի՞նչ... երեք ժամ ունիմ... ինչպէս թէ երեք ժամ ունիմ... ինչին ինչին, բոնեց զինուորի օձիկէն. դէմքը մօտեցաց անոր դէմքին, սրպէովի աւելի սրու տեսնէ և դորդ զացով ձայնով. կծկուոր, չնշակառ կըրկնեց բարձրածայն ըսէ՛, ինչին... ինչին Յ ժամ ունիմ, հը՛ ինչին.

Զինուորը զարմացած, քիչ մըն ալ վշտախառն երկուզով ևս քաշուեցաւ:

— Ի՞նչ է եղբայր, չսեցի՛ր ինչ ըսին, չիմացա՞ր ինչ վիտու տուին:

Հափրդ ուղեց «ո՛չ չսեցիր» գոռալ ամբողջ ուժով ո՞չ սրբակառ բայց զագուած ձայնով և խանգարուած լսելի չնշառութեամբ մը ըստու.

— Հա՛, ի հարկէ լսեցի... ինչպէս թէ չը լսեցի... խուլ չիմ... լսեցի... պարզ էր շատ պարզ... համաձայն կը դասաւարասուի մահուան» այդպէս չէ՞... մահուան... չէ... մահուան... չէ... բայց չէ՞ որ Հափրդը ինուն մարդ է... խեղճ, միամիտ... յիմար չէ որ մեղք իմ, մնդք է...

— Ե՛ եղբայր որուն կըսես... մեղք ևս, ի հարկէ մեղք ևս... ամենքս ալ մեղք ենք, ամենքնիս ալ յառաջնորդ չես վերջին չես. որքան ընկան, որքան... :

\* \*

Հափրդ փուտած էր փոքրիկ վրանի մը մէջ առազին վրայ. վրանը լուսաւորուած էր մոմի մը ազօտ յեղյեղուի լոյսովը, որ դրուած էր վրանին մէկ անկիննը տափակ տափատակի մը վրայ կեցուցած:

Հափրդ քովբնափ երկարած էր շղթայակապ էր, լուս էր ու անշարժ: Լուս էր և շրջակայքը, միայն վրանին դռան մօտ և վրանին շտրջը երրին կը լսուէր պահակի ոտնածայնը որ անմիջապէս կրկնեց կը լուէր:

Հափրդ կը մտածէր, անսրոշ բազմաթիւ գոյնզգոյն մտքերու շասալ մը իրարու կը յաջպակէն և երբեմն ալ

երարու խառնուելով կը դիզուէր գնդակի մը ձեւ կ'առնէլն և կը սկսէլն ինչ որ մշուշի մէջ պառյու գալ, դառնալ. շոգենաւը որով ճամբորդեցին, անցեալ օրուան կուտի մէջ սուբինով որտէն զարկած երիտասարդը և անոր աշքերը. զօրապատմն խոզոր քիթը առաւօտեան նախածաշը. Սուլթան Պայալիսի հրապարակը, պատերազմական նախարարի աղեխառն մօրուքը «Զեր վրայէն անպակաս պիտի ըլլայ բարձրեալի հովանաւորութիւն»ը և «համաձայն կը դատապարտուի մահուան»:

Գրպանի ծխառուփը, որ 7-8 օրէ ի վեր բոլորովին տառարկ էր. իրենց գիւղի մօլլայի կանանչ փաթթոցով խոշոր գուլիսը, իրենց տունը կինը... անծանօթ իրերուն որ իրեն կը նմանի. այն ջուրը որ այնքան յաճախ մանկութեան ժամանակ լողացած էր, այս բոլոր անկազ մըտքերը շատ պայծառութեամբ կը վերանորոգուէին և միշտ անորոշանալով կը ցուլուէին ընդհանուր յեղեղուկ զանգուածի մը մէջ: Մտապատկերներու այս քասաի մէջէն մէկը սկսաւ չարժուիլ, ծնուիլ, որ աստիճանաբար յառաջ գալով սկսաւ որոշանալ առանձնանալ, միւս մտապատկերները հալեցան, հալեցան, ես ես քաշուեցան և փոխուեցան ինչ որ թափանցիկ շուքի. իսկ նոր մտապատկերը պայծառացաւ պայծառացաւ և ըմբռունուեցաւ, դատասորներն էին, ոտքի կեցած. մէկին ձեռքին մէջ ճերմակ թուղթ մը ես կ'որուէր, «համաձայն կը դատապարտուի մահուան» նաչեց Հաֆրդի ականջին... Հաֆրդ իր մաքի ամբողջ հոսանքը ուղղեց այդ բառերու վրայ և հասկցաւ, շտա պարզ հասկցաւ անոնց իմաստը. այս դատապարտուած է մահուան, ասոր կասկած չկայ... զինուորն ալ դեռ Յ ժամ ունիս ըստ. ուրեմն լուսադէմին պիտի կատարուի... ինչպէս արդէն ոսկուած յագուածեցնել, անոմիջապէս միտքը կ'ըմբռուանար եւ ոչ մէկ պայմանով կը հաշտուէր մահուան հետ: Երկար մտածեց, շտա երկար բայց զո՞ւր վերջապէս ուղեղը յոգնեցաւ և յագեցաւ ալդ մտքէն. վերջինս ալ կոսրցուց նախկին թարմութիւնը ու սրութիւնը բիթացաւ, ողորկացաւ և Հաֆրդի մտածմունքը սահեցաւ անցաւ գէպի առաջ:

\* 23 \*

նալը. քունկ գէմ մղուած կոփւը. քնանսալը, զարթնումը իր հրացանը. դասր և վծիոր. «Ժամ մը կայ» երեսի արդէն մէկ ժամը անցաւ մտածեց նա, ուրեմն երկու ժամ ետքը պիտի զան զինուորները. պիտի առնեն իրեն. պիտի ելլան դուրս վրաններու մէջէն պիտի անցնին բանակին իրեն. պիտի ելլան դուրս բաւական կը հեռանան կ'ինան. զինք կառանձնացնեն. հրացանի փողերը իրեն կուղէին. ինք անտարբեր, անվախ կը կենայ և «կրա՛կ... ետքը... ետքը ի՞նչ... ինչ պիտի ըլլայ... կրա՛կ, աղէ՛կ մինչև հոս պարզ է շտա պարզ բայց ետքը. տէր Աստուած ետքը ի՞նչ պիտի ըլլայ. պիտի մեռնի, մեռաւ պիտի ըսին ուրիշները. այս ինքն ալ շտա անզամ ըսած է ուրիշներու մասին բայց հմամեռնողը ինքն է, կրա՛կ, և պիտի մեռնի Աստուած. ինչպէս թէ պիտի մեռնի նայեցաւ իր վրայ. դիաց կօշիկի ծայրէն մինչև կուրծքը շարժեց աջ ձեռքը մատները պատկերացուց իրեն դիակնացած և պաղ սարսուռ մը անցաւ ամբողջ մարմնով և ուզեց հաշտուիլ այդ մտքին հետ. այս, ըսենք թէ մեռա՛յ. մեռա՛յ... բայց կենսունակ հոգին ըմբռուացաւ. բայց ինչպէս թէ, մեռնիլ... Հաֆրդը կրկին մասածեց այդ բառի իմաստին վրայ. իմաստը պարզ էր. բայց երբ իր անձի. իւր ապրելու ցանակութեամբ, երիտասարդականիսնդով լացուն անձին հետ կուղէր կցել. պատշաճեցնել, անոմիջապէս միտքը կ'ըմբռուանար եւ ոչ մէկ պայմանով կը հաշտուէր մահուան հետ: Երկար մտածեց, շտա երկար բայց զո՞ւր վերջապէս ուղեղը յոգնեցաւ և յագեցաւ ալդ մտքէն. վերջինս ալ կոսրցուց նախկին թարմութիւնը ու սրութիւնը բիթացաւ, ողորկացաւ և Հաֆրդի մտածմունքը սահեցաւ անցաւ գէպի առաջ:

«Աստաւօտեան ընկերները պիտի նայեր որ Հաֆրդը չկայ. իրարու պիտի հարցնեն թէ ո՞ւր է. ոչ մէկը լուր չունի. քիչ մըն ալ կը սպասեն. յանկարծ զինուոր մը. հաւանօրէն Ահմէտը, կը մօտենայ խմբին այլալլուած և

տիտոր դէմքով և յուղուած ձայնով մը կ'ըսէ — զիտէ՞ք  
ինչ նկած է խեղճ Հաֆրպի զիտուն. — ի՞նչ է եղեր. ի՞նչ,  
ըլլայ գէշ բան մը պատահեր է. — ա՛լ գէշս որն է, կը  
պատասխաննէ Ահմէս ավարութեամբ, առաւօառն տարեր  
գնդակահարեր են. գնդակահարերին, սարսափած կ'գոչեն  
ամենք. — այս, գնդակահարեր են, — խեղճ մարդ, վայց  
անպիտաններ ի՞նչ յանցանքի համար — պահապան է կե-  
ցել ու քնացել է... է ինչ ընէր խեղճը Յ օր է չէր  
քնացեր զիւրինը բան էր անխիզններ. խեղճ Հափրզ, խեղճ  
մարդ... աղէկ ընկեր էր... միամիտ. բարի շատ բարի  
մարդ էր, շատ բարի. ի՞նչ ընկերասէր էր... խեղճ Հա-  
փրզ...:

Հափրզի սիրալ ձմրուեցաւ, աչքերը լիցուեցան: Մահմէտի աչքերուն մէջ արցունք ալ կ'երեւան, ա՛խ, սիրելի Ահմէտ մաածեց Հափրզը և շրթունքները դոլու-  
ցին: ձնչող, բայց անուշ ամոքիչ մանիչակադայն թալ-  
ծութիւն մը ծաւալեցաւ ներսիզին: Իր միամտութիւնը,  
բարութիւնը և ընկերներու կարեկցութիւնը, մանաւանդ  
Ահմէտի աչքերուն մէջ փալող արցունքը շարժեցին Հա-  
փրզի ջղերը և ան սկսաւ ճնշուած լուռ նեկեկալ. ջղոմ  
արցունքները կը զլորուէին, կ'իմսալին աւա-  
զին վրայ և կը կծուէին վայրկենապէս: Անցաւ 10-15  
վայրինան... յանկարծ սանմաց, կինը. իր կինը: Երա-  
տու, զուխը ձեռքերուն մէջ առաւ այս կինը, իր սի-  
րելի Ֆաթման, ի՞նչ պիտի ընէ: Ինչպէս պիտի աեղեկա-  
նայ իր մահուան... ինչպէս պիտի ընդունի այդ լուրը,  
հանգիստ թէ սարսափով. ի հարէի սարսափով: ... միթէ  
իր սիրելի Ֆաթման մուցաւ իր Հափրզին չէ չէ. ան չի  
մունար... չէ որ կը սիրէին վիրան... ինչպէս իր սի-  
րէին... ինչեր ըրաւ բաժանուելու վայրկեանին խեղճ  
Ֆաթմա, երեք թէ չորս ամսուան պակաւածներ էին.  
դեռ կարօնին չին առած, լիազէս չին վայելած... չէ  
որ իրենք առաջոց արդէն սիրահարուած էին. է սի-

րահարուածներու բանը տարբեր է. Հափրզը սկսաւ վեր-  
լիշել սկիզբէն. մանկական օրերէն. ինքն ու Ֆաթման  
դրացիներ էին, փոքր էին ու միշտ իրացոտ հետ կը խա-  
ղացին. ինչմէր կ'ընէին ինչեր. ի՞նչ զուարթութիւններ: Մեծցան... օր մըն ալ Ֆաթմային արգիլացին իրեն հետ  
խաղալ ու Ֆաթմայի դէմքն ալ ծածկեցին. բայց իրենք  
նորէն գաղտնաբար կը խօսակցէին... անցան քանի մը  
տարբիներ ևս և Հափրզի մէջ տարբեր, տարօրինակ պա-  
հանջններ ծնուեց... Նաթման ալ տարբեր կը վերաբեր-  
ուեր հետը. կը քաշուէր, կ'ամճնար ու երեսը շատ գըժ-  
ուարութեամբ կը բանար, և օր մըն ալ... այս այդ օ-  
րը...:

Դարմանային օր մըն էր. երեկոյեան ուշ. երբ ար-  
դէն նախիմները հանստէն եկած, կթուել ու ախոռներու  
մէկ մէկ մասն ալ գուրաը մաքաղել կ'որոճային. զիւղի  
աղջիկները կուժերով ջուր կ'առնէին աղրիւրէն և շատպ  
շտապ կ'երթային սուն. ժամանակը ուշ էր, ամենքն ալ  
կը շտապէին. միայն մէկ քանին աղջիկ մնաց, անոնք ալ  
անհամբեր կարգի. կը սպասէին... ինքը ծառի մը և-  
տեւէն կը գիտէր յանկարծ ճանչցաւ Ֆաթման, Ֆաթ-  
մային կարգը ամենավերջինն էր. ուրախութիւն մը  
զգաց, բարախուն սրաով տեսի աղէկ պահուըանցաւ ըն-  
կուզենիի բանին և ափին... աղջիկները մէկիկ մէկիկ գտ-  
ցին և մնաց միայն Ֆաթման. կուժը զրաւ աղրիւրի  
տակը, մէկ ձեռքով կրթնեցաւ աղրիւրի պատին ու կա-  
խից զլուխը ջուրին վաղքը կը դիտէր. Հափրզը  
զգաց որ մինակ են. ինքն ու Ֆաթման մինակ, այսքան  
միայն հասկցաւ և ալ շիմացաւ ինչ եղաւ Ֆաթմայի սար-  
սափահար ձիչը միայն սթափեցաց իրեն, բայց չարունա-  
կեց զայն կործքին սեղմել, պիստ ամուր սեղմել. Ֆաթ-  
ման աղեւա չնաց ու թուլացաւ յանձնուեցաւ իրեն և յի-  
շեց բոլորը. Հափրզի աչքերը խաւարեցան արիւնը  
տժաց գունկերուն մէջ, տաքուկ. հեշտակի հոսանք մը

վազեց աղտօերու երակներուն մէջ . . . Հաֆըզը աչքերը  
գոցեց և յանձնուեցաւ հեշտական երազներուն . . . երբ  
յանկարծ «մահ»ը ճերմակ սառն շանթի մը պէս պատ-  
ռեց զգայական մշուշը և շեշտակի ցցուեցաւ Հափըզի  
ուղեղի ճիշա մէջտեղը : Կապարի մը ծանրութիւնը ու  
սառուցային պաղութիւն մը զգաց սրախն մէջ . . .  
«Պիտի մեռնիմ» անցաւ մտքովը . . . պիտի մեռնիմ . . .  
բայց «ինչո՞ւ», սպառնագին «ինչո՞ւ»մը մեռած հոգուն մէջ  
«ինչո՞ւ» ըմբոստ ինչո՞ւ մը գծագրուեցաւ դէմքին վրայ  
և տմբողջ էութեամբը փոխարինուեցաւ հարցական ին-  
չո՞ւի մը : Արիւնը այրող ջերմութեսմբ մը կատաղորէն  
խոյացաւ երակներուն մէջ, սիրող պայմելու չափ ուռաւ  
և յանկարծ պղտիցաւ, Հափըզը ոսքի ցատկեց՝ մէկ շար-  
ժումով . կեցաւ, բոռնցքները սեղմեց, շանթալի աչքե-  
րով փշուելու աստիճան սեղմոծ ատամներով շնչուց  
«ինչո՞ւ, ինչո՞ւ» :

Երթունքները, այսերը և ամբողջ մարմինը կ'այ-  
րուէր, ըստ բոցերու մէջն էր, սիրող կը զարնէր սոս-  
կալի ուժնութեամբ . ականջին հնչեցին դադարի խօս-  
քերը «համաձայն կը դատապարտուի մահուան» ո՛ւտ  
է . ինչի համաձայն . — «Համաձայն կը դատապարտուի  
մահուան կրինեց տկանջին և թուեցաւ տեսնել դատա-  
ւորի լայն կախ դէմքը և շարժուող ճարպու հաստ շր-  
թունքները : Հափըզի արիւնը գլուխը զարկաւ, ասելու-  
թեամբ լեցուն սեղմեց երկու բոռնցքները և բարձրա-  
ձայն պղաւեց «ապո՞ւշ . լոի՞ր . ոո՛ւտ է, ինչի համա-  
ձայն . ո՞վ իրաւունք տուաւ ը . ո՞վ . ինչի համաձայն . . .  
շուտ պատասխանէ . ինչի համաձայն տիսմար, ասո՞ւշ  
էք ապո՞ւշ . բողորդ ալ ապուներ էք կորէ՞ք» . Կորէքը  
այնքան բարձր գուաց որ ինքը ևս զարմացած ականջ  
դրաւ բայց չձանցաւ իր ձայնը ու աւելի կատաղեց «կո-  
րէ՞ք . ո՞վ պիտի կորչի ե՞ս» ձեռները ջղայնօրէն, կորուկ  
շարժումով մը բարձրացուց, շրթան զօրեղ թափով զար-

նուեցաւ ճակատին . ցաւ մը զգաց, ու աննկարագրելի կա-  
տաղութեամբ պացաւ երեւոյթական տեսիլի վրայ ու-  
ղեց բազուկները լայն բանալ գրկել սնոր մսեղ իրանը և  
ճմկել, սեղմել . բայց շրթան պնդօրէն կասեցուց շար-  
ժումը . Հափըզը փրփրեցաւ, ուղեց ձեռները աղատել .  
մոլակնաբար բազուկները ցնցեց բայց զուր կարծես շըդ-  
թան աւելի և աւելի պինդ կը գրկեր դատապակները . Հա-  
փըզը արիւնալի հայեացքը դարցուց դէպի անկիւնը, և  
նորէն տեսաւ դատաւորի դէմքը, որ այս անգամ հեղ-  
նօրէն կը ժպտէր «չպիտի մեռնիմ», չպիտի, հասկցա՞ր . . .  
հազիւ մրմիջաց Հափըզը կրծատելով շրթունքները հա-  
մաձայն կը դատապարտուի մահուան» հեղնական հան-  
դարասութեամբ մը կրկնեց դատաւորը . «Հափըզի միաքը  
բողորովին պղտորուեցաւ . սուր ցաւ մը զգաց ուղեղին  
մէջ . կարծես ուղեղին ջղերը մէկիկ կը կարառուէին . ամ-  
բողջ մարմնով սկսաւ գողալ, դէմքը կապտեց, վիզը  
երկարեց, պարանոցին երակները ուռան բթամատի մը հաս-  
տութեամբ դէմքը երկարեց, իսկ քիթը աւելի լայնցաւ,  
տափակցաւ . ամբողջովին ծուլուեցաւ դէմքին հետ, աչքերը  
որուեցաւ, իսկը սկսաւ պտտիլ, դառնալ և յանկարծ  
ինքինք շըապատուած զգաց ծաղրող այծակերպ  
դէմքերով, մէկը աչքերը կը ճաճպացնէր, միւսը կարմիր  
քիթը կը կնճռուտէր, ուրիշ մը լիզու կը ցուցնէր և այս-  
պէս անպերջ աչքե՛ր, կնճռուտած քիթեր, երկար, սուր  
լեզուներ և ամենուն մէջտեղ դատաւորը, բերանը լայն  
բացած, հանդիտան կը ինդար :

— Մի՛, ճչաց Հափըզ շունչը բոնած ամբողջովին  
գունատեցաւ, եւաւ ոտքի մատներուն վրայ, ջղայնօրէն  
լարուեցաւ ամբողջ մարմնով և ճաց «մի՛» :

— Հի՛, հի՛, հի՛, քրքջացին չորս կողմէն սուր  
ձայնավ :

— Հա՛, հա՛, հա՛, դպրուց դատաւորին որովայ-  
նացին թաւ ու հանդիտա ծիծաղը, և այդ ծիծաղը մա-

Նաւանդ անոր համդիստ շեշտը օձի պէս խայթեց Հաֆրդի հոգին և անոր պղասրած բանականութեան մէջ մնացած քիչ մը գիտակցութիւնն ալ ի սպառ ցնդեցաւ, չքացաւ և ան խելագար մունչիւնով մը նետուեցաւ դասաւորին վրան, այդ միջացին ոտքերու շղթան ըմբռատ շարժուած մէն մէկ անգամէն ետ ցնցեց ոտները և Հափրզը ինկաւ երեսնիվար. ինսարու վայրկեսնին անակնկալ կերպով յիշեց իր հօր ջրալացի շղթայակապ խոշոր գամփոր և երր վիճքը գետինը փառւած տեսաւ, թուեցաւ թէ ինքը նոյն այն գամփոն է՝ ճիշտ ու ճիշտ այն գամփոր, շղթայակապ ու կասաղի. այո՛, նոյն գամփոն է, ասոր կասկած չլայ... այս միտքը այնքան համելի, այնքան սփոփիչ էր Հափրզին... բարձրացաւ ձեռներուն և ոտներուն վրան, մէջքը կրտացուց, վիզը անկեց, գլուխը թեքց մէկ կողմ, վերեւի շրթոնքները բարձրացուց, ակսանները ցյաց, սողաց գլանի վրայ և սկսաւ ունալ, հաջել այնքան յաջող, այնքան բնական, որ անկարելի էր իրական հաջոցի մը գանազմնել. և Հափրզը գոհ էր շատ գոհ. որքան բարձր կը հաջեր այնքան կ'ողեւորէր իսկ շղթաններուն շրթնդը տևելի և աւելի կը բորբոքէր անոր եռամնդը, գալանական բնազդները. և ան կը հաջէր բարձրածախ և մերթ կ'ունար ցաւագին. մինչեւ որ պահապանը զարմացած գէպքով երեւաց զրան մէջ: Պահակը տեսնելուն պէս մէկ շարժուամով վիր ցաւկեց ցցուեցաւ անոր առջեւ բացափ աչքերով պոտաց երեսն ի վեր «ու՛ս է... ինչ պիման վրայ է» ։ ինչի՞ ըսէ ինծի հիման վրան... հա՛ս հա՛ս հա՛ս: Պահակը ուրսափած բնազդագար հրեց Հափրզը, որ ուժգնութեամբ փառեցաւ գետին և սկսաւ մունքնարար հաջել ու կրծառացնել աւտամները. պահակը անմիջապէս դուրս թռաւ. Հափրզ զրան եռեւը կեցաւ ցաւազին կաղկանցեց սկսաւ ձեռներով աւազը փորել. ալ եւս չէր հաջեր ալ աղէկտուր կը կաղկանցէր...

Ծուասով վրանը մտան մէկ ասանեակ զինուոր սպայի մը առաջնորդութեամբ Հափրզը զանոնք տեսնելուն պէս կրկին ցատկեց ծառացաւ անոնց առջեւ բացց այս անգամ սինչ պոտաց ալ լուռ անձայն արձանացաւ: Դաւապրկ ապակիի աչքերը սեւեռեց սպային վրայ: Սպան զլուխը երերցուց, մօտեցաւ Հափրզին, թեթեւակի ուսին զարկաւ.

— Ի՞նչ եղար եղբացր... դէ՛ ժամանակ է, սիրելիս երթանք:

Հափրզ րան մը չնաևկցաւ. շարունակեց սպային նայիլ պաղ, ուշած աչքերով և յանկարծ ինդաց բարձրածախ: Զինուորները շրջապատեցին զայն և գուրս հանեցին. Հափրզ առանց զիմաղը ութեան հետեւեցաւ. լուռ էր, միայն գէմքին մկանները շտապ շտապ կը խազային և կուտային գէմքին մերթ կասաղի, մերթ խըզճաղի արտայայտութիւն:

Դուրսը օրը կը լուսագր, բաց գեղնութիւն մը նըշմարելի էր արեւելեան հորիզոնին վրայ, որ երթարով կարմրաւան զեղինի կը փոխուէր, օդը զով էր: Խըմբակը ցնցնելով բանակին մէջէն երաւ առայտութեան մէջ և սկսաւ յառաջնանալ: Լուռ էին, գլուխնին կախ, ինչ որ ծանր զգացումի և ինչ որ անհասկանալի ամօթի ձընչում մը կը զգար իւրաքանչիւրը. կը խուսափէին միմիանց հայեացքին և զաղմնի արտապատճը հայեացքներ կը նետէին Հափրզի վրայ, որ իր երկայն հասակով կը քալէր մէջտեղէին. բոլորնին հանգիստ արտայայտութիւն մը, միայն աչքերը արագ արագ սարսամ կասկածով մը կը պըշլացնէր մէկ կէտի:

Լուռ էին, միայն Հափրզի ուներուն շղթան մեղմօրէն կը չանչէր, մերթ հոսկէ հոնկէ յանկարծ անդդներն ու ուրուիները. կը թուչէին աղմէկելով իրենց լայն թիւերով:

— Կեցէ՞ք, լսուեցաւ յանկարծ սպավի հրամանը։  
— Կեցէ՞ք, մեքենայօրէն արձագանգեց Հաֆըզը և  
կեցաւ շիփշիտակ։

Սպային երկրորդ հրամանին վրայ զինուորները եր-  
կու կարգի վրայ շարուեցան Հաֆըզի դիմացը։

— Պատրաստ։

— Պատրաստ կրկնեց Հաֆըզ առանց շարժում մը  
իսկ գործերու և անստութեամբ նայեցաւ զինուորներուն։  
Լսուեցաւ հրացաններուն չարագուշակ ջղջկոցը և  
12 փողեր ուղղուեցան Հաֆըզի վրայ . . . Հաֆըզը տե-  
սաւ և զգաց, աչքերուն մէջ վայլեցաւ ապշտառն եր-  
կիւզը և տագնապալից անհանգստութեամբ ականջները  
լարեց և յանկարծ աղէկառուր, փղձկուն, դողդոջ ձայ-  
նով շնչած։

— Բայց չէ որ Հաֆըզը մեղք է . . .

— Կրա՞կ։

Որոտացին հրացանները։

«Ա՛, ա՛,» պրոտկաց Հաֆըզը և երկայն հասակով  
ուգին թափով գետին զարուեցաւ։

Ութը գնդակներ ծակոտած էին Հաֆըզի կուրծքը։  
իսկ 4 գնդակներ փշեցին անոր փոքրիկ գոմածե գանկը  
և Հաֆըզի գանկը դատարկ էր . . .

Եւ բանակի վրայէն անպակաս էր ամենաբարձեալի  
հովանաւորութիւնը .



ՀՀ Ազգային գրադարան



NL0328257

“ԿիրթէՄՊէՐԿ,, ՄԱՏԵՆԱՇԾՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

	ԴՐԱՄՆԵՐԸ
Ա. ԱՆՏՕՆԵԱՄԵ-Է	Ճշմարտուրիմելը
Ա. ՏԻՒՄԱ-Է	Երեք Հրացանակիրմերը
» »	Քառն Տարի Ետք
ԵԵԲԵՆՑ-Է	Թորոս Լեզոնի
»	Երկուները (Թր. Գարու.)
»	Թեղողոսու Ռշտոնի
ԱՏ. ՊԱԼԱՍՍՆԵԱՄ-Է	Հայոց Պառմուրիւն (Պոկրպուտ.) 20

## ԿԻՒԹԵՄՊԵՐԿ ՏՊԱՐԱՆ

Բացուած է Կիւրեմպէրկ Մատենաշար-ի ԿիրթէՄՊէՐԿ  
ՏՊԱՐԱՆ-ը . կը ստանձնէ ամբխ աւստոկ գործեր (Կիւրք ,  
յշարերական , հրաւիրաղիր , ացցաքարտ և ին .) ավենա-  
վերջին նորաձեւոթեամբ և ճաշակով : Գաւառներու  
համար մասնաւոր դիւրութիւններ կ'ընծայուի : Հայոց  
կ. Պոլիս , Պատղը Եղի Ճատակէսի , Օրիսան-պէյ Խան ,  
«Կիւթէմպէրկ» Մատենաշար , թիւ 26 :